

### ԽԱՉԸ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՐԾԱՆՔԸ

«Այլ ինձ քառ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: (ԳԱՂՏ. Զ. 14):

Խաչ կը նշանակէ տառապանք, դժուարութիւն, վիշտ, ցուռ և անտկնկալ դառն իրականութիւններ: Մարդկային կեանքը օրօրօրոցէն մինչև զերեզման տառապանքներու երկար շղթայ մըն է: Չկայ մարդ մը որ զուրկ ըլլայ վիշտերէ ու ցուերէ, մէկը՝ տեսակ մը, միւրը՝ տարբեր տեսակ դառնութիւններու հանդիպած չըլլայ: Մեր Տէրը բառ. «Առխարհի մեզ նեղութիւններ պիտի ունենաւ, բայց քաջասիրտ եղեմ, ես առխարհի յաղթեցի» (Յովհ. ԺՁ. 33): Ամէն մարդու կեանքի նեղութիւնները կամ խաչը նայնը չեն, բայց այս աշխարհի վրայ իւրաքանչիւր սք ունի իրեն յատուկ խաչ մը, զոր պէտք է կրէ ոչ թէ մէկ՝ հապա ամէն օր:

Խաչը ընդհանրապէս երեք տեսակ է: Խաչ մը՝ որ մարդկային կեանքի հանգամանքներէն կը ծնի: Խաչ մը՝ որ մեր անհետատեսութեան և մեր գործած սխալներուն արդիւնքն է: Ի վերջոյ խաչ մըն ալ կայ որ ուրիշներու բարեխառնութեան համար տեղի ունեցած կամուսոր զոհողու-

թիւններուն և ծառայութեանց պատճառաւ յառաջ կու գայ:

Խաչ մը որ կեանքի պայմաններէն կը ծնի ընդհանուր է, բնութեան մէջ, ամենուրեք, ոչ թէ միայն մարդկային կեանքի՝ այլ կենդանական ու բուսական աշխարհի մէջ ևս: Բնութեան մէջ ուր որ կեանք կայ, տառապանքը հոն անխառն փոխի է:

Վարդի թուփ մը մինչև որ զեղատեսիլ ու բուրումնաւէտ վարդ մը հասցնէ սրբան տառապանքներու մէջէն կ'անցնի: Ամառը արեւու կիզիչ ճառագայթներուն դէմ, ձմեռը սաստկաչունչ հովերուն դէմ պէտք է պայքարի. միւս կողմէ իր կեանքին սպառնացող ճծիներուն ու սրգերուն մահացու հարուածներէն ալ ազատ մնալու համար պէտք է որ տակունցութիւն ցոյց տայ: Եթէ կրցու յարմարի միջավայրին և յաղթող հանդիսանալ պայքարին մէջ՝ կը պահէ իր գոյութիւնը և կը հասնի իր նպատակին, որ է բուրումնաւէտ ու զեղատեսիլ վարդ մը հասցնելով անոյշ ու հաճելի մթնոլորտ մը սրտիդեմ իր շուրջը:

Կենդանական աշխարհի մէջ տկար կենդանի մը իրմէ մեծ ու զօրաւոր կենդանիի մը յարձակումներուն ենթակայ ըլլալու վտանգին տակ է միշտ: Թռչուն մը իր գոյութեան իրաւունքը արգարացնելու համար պէտք է որ տառապանքներու դէմ կուրծք տայ, իրմէ մեծ թռչուններու յարձակումներէն ինքզինք պաշտպանէ: Հետեաբար ապահով չէ կենդանիի մը կեանքը եթէ կ'ապրի այնպիսի մթնոլորտի մը մէջ, ուր իրմէ շատ զօրաւոր կենդանիներ կան: Բացի այս արատքին յարձակումներէն, կենդանի մը իր օրական ուտելիքը ապահովելու համար ստիպուած է իրմէ տկար կենդանիները սպաննել, որպէսզի պահէ իր գոյութիւնը: Կենդանի մը եթէ կրնայ տակալ և ինքզինք միջավայրի պայմաններուն յարմարցնել կ'ապրի, հակառակ պարագային կ'անհետանայ իսպառ:

Մարդկային կեանքի մէջ ալ նայն է իրականութիւնը: Մանակը ծնած օրէն կեանքի դժուարութիւններուն հետ դէմ առ դէմ կը գտնէ ինքզինք: Մանկութեան

Մեղքոնեաններու, սրտք, իրենց բովանդակ հարստութիւնը նուիրեցին ազգին ու Ս. Եկեղեցիին, էջմիածնի, Ս. Աթոռոյս, Անթիլիասի և Պոլսոյ Պատրիարքութեան և Հ. Բ. Ը. Միութեան, զպրեզիանդներու և վարժարաններու մէջ, ազգային, կրօնական և դիտական դաստիարակութեան լոյս ջամբելու հայ մատաղ սերունդներուն: Կ'օրհնենք այսօր անոնց յիշատակը ու կը մաղթենք՝ իրր երախտաւորեալներ այդ պատուական բարեբարներուն որ Տէրը Իր երեսի լոյսերուն և արքայութեան կայքերուն արժանի ընէ անոնց հոգիները:

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊՍ. ԱՍԼԱՆԵԱՆ

չբջանին, երիտասարդութեան ասեան և չափահասութեան ու ծերութեան ասորիներուն կեանքի պայքարներու իրարմէ բոլորովին ասորեր զանազան տեսակներու կը հանդիպի: Կեանքի այս պայքարը ատուպանք, վիշտ, ցու ու դառնութիւններ կը ստեղծէ իր շուրջը: Եթէ կրցու տակալ ու յաղթական դուրս գալ, և իր հանդիպած ատուպանքները մէյ մէկ սանդուխ շինելով բարձրանալ կեանքի գեանաքարը միտումներէն ու կիրքերէն՝ կ'արգարացնէ իր ապրած կեանքը և այդպիսով դէպի կատարելութիւն հսկայ քայլ մը առած կ'ըլլայ:

Երկրորդ տեսակ խաչը մեր անհետատեսութեան և մեր գործած սխալներուն ու առած անհաշիւ քայլերուն հետեանքն է: Թէ և մարդկային կեանքի մէջ բոլոր ատուպանքներ մեր սխալներուն արդիւնքը չեն, բայց ցուեր ու վիշտեր կան որոնք ուղղակի մեր սխալ ապրելակերպին ու գործած մեղքերուն հետեանքն են: Մարդ մը ձմրան կզանակին փոխանակ տարուկ հագուստներու եթէ բարակ հագուստներով պառտի, արդիւնքը կ'ըլլայ պաղատութիւն. պաղատութիւնը ծանրանալով ուրիշ հիւանդութիւններու տեղի կու առ, և ենթական կը սկսի տառապիլ, վիշտերու ու ցուերու մէջ կ'անցնէ իր օրերը: Ո՞վ է այս անտեղի ցուերուն պատասխանատուն:

Ծխելու և ոգելից բմպիլիներ գործածելու մոլի եղած անձի մը բժիշկը կը խրատէ հրաժարիլ ասոնցմէ և ապրիլ թելադրուած հրահանգներուն համեմատ: Մարդը սակայն չի հնազանդիր բժիշկին ըսածներուն և օր ըստ օրէ կը մխրճուի իր մոլորութիւններուն մէջ, որոնց հետեանքով այլ և այլ խտերու աէր կը դառնայ ու կը տառապի գիշեր ցերեկ: Ո՞վ է այս ատուպանքին պատասխանատուն:

Ուրիշ մարդ մը իր հակառակորդներուն հետ վիճարանած ու կուտած պահուն, բարկութեան նուպայի մը մէջ, անոնցմէ մին կը սպաննէ: Կառավարութիւնը զինք կը ձերբակալէ ու բանտ կը նետէ, յետոյ կախաղան կը բարձրացնէ, խոր սուգի մը ենթարկելով իր դաւակ-

ները, ընտանիքն ու բոլոր պարագաները: Ո՞վ է այս դժբախտութեան պատասխանատուն: Ուրիշ մէկը չէ՝ բայց եթէ ենթակային սխալ ապրելակերպը, մեղաւորից կեանքը: Աստուծոյ խօսքը կ'ըսէ. «Իրուակն մեղաց ման է» (Հոովմ. 2. 23), Ըստ Սուրբն Օգոստինոսի՝ «պսիծր ապար վարձն է անարգար մտրուել»:

Մեղքին վարձքը միշտ այսպէս դժբախտութիւն յառաջ բերած է թէ՛ ֆիզիքայէս և թէ՛ բարոյայէս: Անգլիացի ձօն Միլթըն՝ «Աւեր մեղք կայ հոս է պսիծր» կ'ըսէ: Պաւտան՝ «Բարեկային ցուերը մեղքի արդիւնք» կը համարէ: Ըստ Սենեկայի, «Յանցաւորի մը կրած մեծագոյն պսիծր իր ըսած զործեքն ասոցմ զվսնուրիւնն է»: Իսկ Քընդէյ կ'ըսէ. «Եսալը՝ զոր մեր ձեռները կը շինեն, խաչերուն ամենեկն ձանրն է»: Պատիժը դառնալ կը շարժի, բայց կու գոյ օր մը չէ օր մը:

Երրորդ տեսակ խաչը յառաջ կու գայ ուրիշներու բարեկուտութեան ի նպաստ մեր ըրած կամուար զոհողութիւններուն իբր արդիւնք: Իրական հայրենասէր մը իր անձէն դուրս ելած, կը նայանայ իր հայրենիքին հետ, որով այս վերջինին ցուը՝ իր ցուը, և ուրախութիւնը՝ իր ուրախութիւնը կը դառնայ: Կ'ապրի ոչ թէ իր՝ այլ իր հայրենիքին բարեկուտութեան, պաշտպանութեան, ու զարդացման համար, և եթէ հարկը պահանջէ, յօժար սրտով իր անձը կը զոհէ սրպէտղի հայրենիքը մնայ և ապրի իր ազգը:

Այս տեսակ ապրելակերպը ենթական նորանոր ատուպանքներու կ'առաջնորդէ: Բայց դրական հայրենասէրը յօժարութեամբ կը կրէ զանոնք, այն վատահութեամբ՝ որ իր սիրած հայրենիքին առողջին բարձրագոյն օգտին համար են այդ բոլորը: Մեղի ժամանակակից թրիման Հայրիկ և Չօրավար Անգրանիկ այս ոգիով ապրած իրական հայրենասէրներ էին, հայ ժողովուրդին ցուերը իրենց անձնական ցուերը կը համարէին: Այն որ իր ազգին, հայրենիքին, եկեղեցիին և մարդկութեան օգտակար պիտի ըլլայ՝ պէտք է սպասի, համարի, զոհէ ու զոհարեալի: Ուրիշները ապրեցնելու ու բարձրացնելու

համար ասիկա անյեղլի օրէնք մըն է բնութեան մէջ:

Վերսիյիչեալ երեք տեսակ խաչերուն առաջին երկուքը ընդհանուր են բոլոր մարդոց համար, բարիներուն ու հարեալն, անհաւատներուն թէ հաւատացեալներուն հաւատարապէս. սա ատրիերութեամբ որ չորը կամ անհաւատը բնութեան, իր բախտին և Աստուծոյ զէմ գանգատելով ու արանջալով կը կրէ այս խաչերուն ստեղծած տառապանքները, մինչ քրիստոսնեայ հաւատացեալը յօտարութեամբ ու համբերութեամբ կը տակոյ անոնց նեղութիւններուն:

Չորը և կամ անհաւատը կեանքի աշխարհին մէջ ձախողած ու պարտեալ մըն է, իսկ քրիստոսնեան՝ յողթական ու գահանակ սրտով ապրող մը: Այն որ իր խաչը դժգոհութեամբ կը կրէ աւելի կը ծանրացնէ զայն, և օրին մէկը կ'ընկճուի անոր ներքե, սակայն իր խաչը յօտարութեամբ կրողը օր ըստ օրէ զայն աւելի թեթեւ կը զգայ, սրտով կ'առաջնորդուի ստանալու այն անթառամ պտակը, որ բոլոր դրական քրիստոսնեաներուն արդար վարձքն է: Անգլիացի մեծահամբաւ քարոզիչ Չորլզ Սըրըճըն կ'ըսէ. «Յնչպէս կորուստը նոյնպէս խաչը ծանր է կրել, բայց երբ մեր սրտերը ուղիւ բլլան Աստուծոյ հովեպ, լուծը հիանալիօրէն կը քայքայուի եւ դիւրին կը դառնայ կրել մեր խաչը»:

Իսկ երբորդ տեսակ խաչի տառապանքներէն զերծ են ընդհանրապէս ամբարիշտները, անձնակեղբոսն կեանք ապրող ու հեթանոսական ապրելակերպի հետեւող անհաւատները: Գաղափարական մարդոց յատուկ է այս խաչը: Գաղափարական կեանք ապրողները յօտարութեամբ կը կրեն անոր յառաջ բերած տառապանքները: Այս խաչը կը կրեն մասնաւորաբար նաև այն քրիստոսնեաները՝ որոնք անձնակեղբոսն կեանքէ հրաժարելով, հողեւոր կեանքի մէջ խորացած, իրենք զիրենք նուիրած են մարդոց բարեխաւութեան ու փրկութեան նուիրական աշխատանքին: Առաքեալները և առաջին քրիստոսնեաները այս տեսակ հաւատացեալներ էին. այսպէս էր նաև հեթանոսաց առաքեալը որ վերջը դարձի եկած էր:

Այս երբորդ տեսակ խաչին ստեղծած տառապանքը տառաւածային մտքաւոր սիրոյ վրայ հիմնուած է: Սէրն է որ ենթակային յօտար սրտով տանիլ կու տայ այս խաչին տառապանքները: Յիսուսի կեանքին ու քարոզութիւններուն մէջ Պողոս առաքեալը ամենէն շատ զբողեցնողը խաչը և անոր ներքին իմաստն էր: Քանզի Յիսուսի խաչին քարոզութիւնը կարուածներուն համար սրքան յիմարութիւն՝ նայնքան Աստուծոյ զօրութիւնը եղած էր իրեն համար: Ահա՛ իր բառերը. «Զի նա խաչին կարուելոցն յիմարութիւն է, այլ փրկելոյս մեղ զօրութիւն Աստուծոյ» (Ա. կորն., Ա. 18):

Սուրբ Պողոս խաչին քարոզութիւնը (ճառը) ուսումնասիրելով տեսաւ թէ Յիսուս ինքն իր համար չապրեցաւ այս աշխարհի վրայ, այլ ցեղին վերելքին և մարդկութեան փրկութեան ի խնդիր: Տեսաւ նաև թէ խաչի կամուար չարչարանքներուն ետև Աստուծոյ տառապող սէրը յայանուեցաւ մարդկութեան: Այդ սէրը ստիպեց որ Յիսուս կամուարապէս կրէ իր չարչարանքները: Առաքեալն ալ, խաչի փրկութեան պատգամները մարդկութեան հաղորդող տառաւածային սիրով ազարուած գաղափարական աւետարանիչ մը, ինքզինք նուիրեց խաչեալ Փրկիչը աշխարհին քարոզելու սուրբ գարծին (Ա. կորն., Ա. 23), հետեւելով Քրիստոսի քայլերուն:

Բայց խաչեալ Յիսուսը քարոզելու համար սրքան դժուարութիւններու հանդիպեցաւ, սրքան ցուեր ու տառապանքներ կրեց: Ուրախութեամբ կրեց սակայն այդ բոլոր չարչարանքները, ինչպէս ինք կ'ըսէ. «Այ՛մ ուրախ եմ ձեզի համար չարչարաններու վրայ, ու Քրիստոսի կրած նեղութիւններուն պակասութիւնը իմ մարմնոյ վրայ կը կրեմ» (կորն. Ա. 24):

Այս արտայայտութիւնը ցոյց կու տայ թէ Պողոս առաքեալին համար քրիստոսնեութիւնը երեք բան էր — անձնաւորացութիւն, հանապաղօրեայ խաչ կրել, և Յիսուսի հեռքերուն վրայէն քայլել —, ինչպէս մեր Տէրը պահանջած էր զանոնք՝ ըսելով. «Յե՛ր մէկը կ'ուզէ իմ հետեւ գալ, բոլ իր անձը ուրանայ, եւ ամեն օր իր խաչը վերցնէ, ու իմ հետեւ գալ» (Ղուկ. Թ. 23):

Հեթանոսաց առաքեալը այս երեք պայմանները լիովին լրացուցած ըլլալուն համար էր որ կրցաւ Յիսուսի հուսատարիմ աշակերտ մը ըլլալ, և այդպիսով հաղաբաւար անմահ հոգիներու փրկութեան գործին օգտակար հանդիսանալ:

Պօղոս առաքեալ դարձի գալէն առջ աշխարհի տեսակէտէն պարծենալիք շատ բաներ ունէր, բայց երբ քրիստոնեայ դարձաւ, ինչպէս իր Սօղոս անունը Պօղոս եղաւ, նոյնպէս իր մոլեռանդ հրէական իւրեւրագատարիտ քրիստոնէական փոխակերպու: Անձնակեզբուն Սօղոսը Քրիստոսակեզբուն Պօղոս դարձաւ: Իր պարծանքի առաքեալն ալ փոխակերպու, այլևս աշխարհի վաղանցուկ արժէքներով չէր պարծենար, այլ՝ միայն Յիսուս Քրիստոսի խաչովը, որով «առեսարն իրեն համար խաչը կրած և եւ իննի ալ՝ առեսարն» (Գաղա. 2. 14):

Չէր պարծենար այլևս ո՛չ իր գերզաստանին անունովը, ո՛չ իր ստացած բարձր դաստիարակութեամբ, և ո՛չ ալ իր ընկերական աշքառու գիրքով՝ իրրեւ Հոսովմի քաղաքացի: Յետ այնու իր գործն էր իր փրկչին նման աշխարհի բարեխառնութեան համար խաչուիլ, մարդոց մեղքերուն համար չարչարուիլ, և անսնց դարձի գալուն համար Յիսուսի նման գոհել և գոհուիլ: Ինչպէս Յիսուս խաչուած էր աշխարհի մեղքերուն համար, նոյնպէս ինքն ալ իր կարգին պէտք էր որ մարդոց մեղքերուն խաչը կրէր, որպէսզի անսնց փրկութեան միջոցը հանդիսանար: Իր բառերով, «Ասկէ ետեւ մեկը զիս բող ըլլանցեմ, վասնզի ես Տէր Յիսուսի վերքի ետեւներ իմ մտմնոյս վրայ կը կրեմ» (Գաղա. Գ. 17): *Նոյնպէս*, «Քրիստոսի ետեւ խաչը ելայ, եւ ալ կենդանի եմ ոչ թէ ես, հապա Քրիստոս կենդանի է իմ մէջս» (Գաղա. Բ. 20):

Պօղոս առաքեալ խաչով կը պարծենար, որովհետեւ Գողգոթայի այդ խաչին վրայ թափուած Յիսուսի անմեղ ու թանկագին արիւնը զինք իր մեղքերէն ազատած էր:

Կաշին վրայ իր թևերը տարածող փրկչը այլևս իր սրտին մէջ կ'ապրէր, Անոր հետ միացած էր հոգիով և իր ներշնչութեանը ամէն օր Անկէ կը ստանար: Ալ անկէ տարբեր ուրիշ պարծանքի պէտք չունէր այս աշխարհի վրայ: Քանզի իրական պարծանքը արդէն գտած էր:

*Էմբրսըն կ'ըսէ*. «Առեսարնի ունայն պարծանքը կը սպառէ զամբ, կը կործանէ հարսուրիւնը, կը ջլատէ ոյժը, կը յաղկեցնէ միտքը, կը խանգարէ առողջուրիւնը եւ ի վերջոյ կը յանգի ոչինչի»: *Ըստ Շէյքսպիրի*, «Այս կեանքի ունայն պարծանքը յիստուրիան հուստար է»: *Ամերիկացի ճարտասան քարոզիչ՝ Հէնրի Ուօրա Պիչըրը կը յայտարարէ*. «Այ մեկ բան այնքան կարեւոր է ունայն այս առեսարնի փունց պարծանքը»: *Իսկ հրէից իմաստունը՝ պարծանքի աշխարհի արժէքներուն համար կ'ըսէ*. «Եւնայնութիւն ունայնութեանց, աւնայն ինչ րկուստայն է»: *Ահա՛ այս է անցուոր պարծանքին համար մարդկային կեանքի փորձառութեան վկայութիւնը*:

Իրական պարծանքը Քրիստոսի խաչն է: Այդ խաչին վրայ արտայայտուած աստուածային սէրն է, գոհողութիւնն է, համակրանքն է հանդէպ մարդկութեան: Այս իսկ պատճառաւ ըսուած է իրաւացիօրէն, «Որ պարծին՝ ի Տէր պարծեսցի» (Ա. Կորն. , Ա. 31):

Յիսուսի խաչին պարծանքը Պօղոս առաքեալը ոչ միայն իր մեղքերէն ազատագրած էր, այլև իրեն տուած էր սրտի լման խաղաղութիւն, մտքի կատարեալ անդորրութիւն և հոգեկան անհուն երջանկութիւն: Աստուածային այս մնայուն շնորհները զբաժնով չեն գնուիր, այլ խաչեալ փրկչին հետ միանալով և Անոր հետ ապրելով ձեռք կը բերուին: Ո՞վ պէտք է չգտար այս մնայուն շնորհները ունենալու:

Գ. Ա. ՍՍՐԱՅԵԱՆ

Ճեղքն, Գալիմ.